

ԹԱՏԵՐԱԿԱԽՈՒԹԻՒՆՔ ԱՇԱԿԵՐՏՈՅ ԽՈԼԻԳԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱԿԱՆ.

### ԱՐՅԱԿ ԵՐԿՐՈՐԴ,

ՈՂԲԵՐԴՈՒԹԻՒՆ ԻՇԻՆԳ ԱՐԱՐՈՒԱՎՍ

Բարեկենդանի հանգստեան օրերուն մէջ Խալիպեան Ուսումնաբանին աշակերտներէն ոմնաք քանի մի թատերական խաղեր ձեւացուցին, եւ իրաւացի գովասանդներ լսեցին բազմաթիւ հանդիսատեսներէն։ Ռուսերէն եւ գաղղիարէն խաղերուն ձեւացմունքէն ալ ըստ բաւականին երեւցաւ աշակերտաց ըրած յառաջադիմութիւնը այն օտար լեզուաց առողջանութեանն ու հասկըցողութեանը մէջ, հանդերձ համեստ՝ բայց աներկիւզ արտասանութեամբ։ — Իսկ հայերէնը մեր ազգային պատմութենէն՝ ԱՐԵԱԿ Երկրորդ թագաւորին ողբերգութիւնն էր, զոր ձեւացուցին գլխաւորապէս աշակերտաց մէջն աւելի զարգացեալները, այսինքն չորրորդ գասատան աշակերտները, եւ ինչպէս որ պէտք էր քաջացան գրեթէ ամէնքն ալ՝ իրենց բաժինները աղէկ ձեւացընելու։

Թատերախատուց կրթութեան բարոյական եւ ուսումնական օգուտներուն վրայ խօսիլը ուրիշ ատենի կթողումք. առ այժմ այսպանը միայն ըսեմք Արշակայ ողբերգութեանը վրայ, իբրեւ հարկաւոր գիտելիք, որ այս ողբերգութիւնը բոլորպին նոր յօրինուած է Գերապատիւ Խորէն Վարդապետին Գալֆայեան՝ մաքուր աշխարհաբառ ուսանաւոր շարադրութեամբ։

Այս աշխատասիրութեան զանազան կատարելութիւնները ամէն մարդ կրնայ տեսմել տպագրեալ օրինակէն, եւ վլայել մեզի հետ առանց ակնառութեան՝ թէ կարելի է համարձակ ըսել որ մեր ազգին մէջ մինչեւ ցայժմ տեսմուած ողբերգութեանց նայելով, սա առաջին կանոնաւոր բնագիր ողբերգութիւնն է՝ եւրոպական ողբերգութեանց ընտիրներուն կարգը գասուելու արժանի։ Վումութիւն իմաստից, հնութիւն նիւթոյ, պատմական ճշգութիւն, կապակցութիւն ընական, միութիւն գործոյ, բանաստեղծական կրուցուածք, փափկութիւն եւ սաստկութիւն կրից ըստ պատշաճի, որոշ զանազանութիւն ընաւորութեանց, մէկ խօսքով՝ կանոնաւոր ողբերգութենէ մը պահանջուած ամէն պայմաններն ալ յայսնի կտեմութիւն այս աշխատասիրութեան մէջ, որ անշուշտ

բարեգուշակ սկիզբ մի է ազգային թատերական մատենագրութեան, եւ փոքրիկ ճաշակ մը ուրիշ նոյնպիսի ապագայ յօրինուածոց բանաստեղծին։

Արշակայ ողբերգութեանը աղէկ ձեւանալուն մեծապէս օգնեցին՝ անոր համար նըլկարուած նոր տեսարանները եւ պատրաստուած հնաձեւ գեղեցիկ հագուստները։ Բայց բնականապէս այս ողբերգութեան հոգին ու կատարելութիւնները գուրս ցատքեցընողը՝ աւելի գերասանից քաջութիւնն էր, որք թէպէտ առաջին անգամն էր որ այս գժուարարին փորձոյն ձեռք կղարնէին, սակայն իրենց մտադիւր ջանքովն ու նոյն իսկ հեղինակին առաջնորդութեամբը՝ հասարակաց ակնկալութենէն վեր կերպով քաջավարժութիւն ցուցուցին ամէն մէկը իւր բաժնին ձեւացմանը մէջ։

Մասնաւոր յիշատակութեան արժանի է նորիկեան Պ. Մկրտիչ Պօլսեցի պատանին, որ ձեւացուց զՄՌԱՅ, եւ կրկին կրկին ծափահարութեամբք հանդիսատեսից գովուեցաւ։

Նմանապէս Եղիազարեան Պ. Բարսեղը՝ որ ներկայացուց զԱՌԻՐԵՆ։

Մարութեան Պ. Մարգիսը — զԱԱԱՅՉԱՅՆ։

Պարխուարեան Պ. Ստեփանոսը — զՄԻՀՐԱՅ։

Սելիմեան Պ. Յովհաննէսը — զՃԱՊՈՒԶ։

Մագերու Պ. Ներսէսը — զՎԱՀԱՆ ՄԱՄԿՈՒԵԱՆ։

Ալբենեան Պ. Գարբիկէլը — զՄՐԱՍԱՄԱՍ։

Պապիեան Պ. Մանուկը — զԲԱՄԳԻՆ, եւ այլն։

Ողբերգութեան մէջի չորս երգն ալ նաեւ ըստ եղանակին նոր են՝ նոյն հեղինակէն ԱՐԵԱԿ Բ. Ի. Ի. համար յօրինեալք, զորս ձայնեղ աշակերտաց խումբը եւրոպական երաժշաութեան կանոնով երգեցին։ Ուզուննեան Պ. Յովհակիմ երաժշաբն առաջնորդութեամբը, որ այն երգերը քառաձայն ներդաշնակութեամբ ստիրեցուցեր էր աշակերտաց։

Այս համառօա տեղեկութիւնը վերջացընեմք՝ ծանուցանելով որ Խալիպեան Ուսումնաբանին թատերախաղերէն տարուէ տարի հաւաքուած ստրկովը՝ մէկ որք եւ աղքատ աշակերտ մը ձրի գասատիարակութիւն պիտի առնու միշտ նոյն Ուսումնաբանին մէջ։